

### ՀԱՅ ՆԿԱՐԱՂՆԵՐ

#### Ս Ա Ր Գ Ի Ս Ք Ա Հ Ա Ն Ա Յ

(1500 ? - 1572 ?)

Սարգիս իրզանցի ծնած է ԺՋ. Դարու սկիզբը մոտաւորապէս: Որդին էր Կարապետ քահանայի եւ Քնարի: Աշակերտը եղած է Աղթամարցի Յովսէփ վարդապետին, ինչ որ կը բացատրէ Վանի դպրոցը իր կրած ազդեցութիւնը: Կինը կը կոչուէր Խանու՛մ: Ունէր եօթ զաւակներ, չորս մանչ եւ երեք աղջիկ:

Սարգիս բահանայ գրլ է եւ ծաղկող էր միանգամայն: Իր գործունէութիւնը կ'ընդգրկէ մոտաւորապէս կէս դար, 1526-72: Այդ շրջանէն ծանօթ են հետեւեալ հինգ ձեռագիրները:

1. — Մաշտոց, գրուած 1526ին, իիզան քաղաքին մէջ. Մխիթար քահանային համար. — Սրուանծոտեանց, Քորոս Աղբար, Բ. Հատոր, էջ 254-255:

քիւնը՝ գոր վենետիկոյ պուհած էի եթէ վենետիկ յարգէր զիս, յափշտակուեցաւ ի վիեննայէ. և այժմ ի վիեննայէ կը յափշտակէ Տփղիս: Ձեր հին շաւղաց վրայ զիրարդուպէս ընթանալով, չէ՞ք կասկածիր որ վախճանն կրնայ ըլլալ կա՛մ սվիհ խորափիտա կա՛մ անաւարեկուսթիւնս, ո՛վ վենետիկ եւ վիեննա:

#### ՆՐԱՍՐ Ն. ԲԻԻԶԱՆԴԱՑԻ

Ստոհոլմ, 10-30 Ապրիլ 1903

Հրատ. ՄԱՐՏԻՐՈՍ ՄԻՆԱՍԵԱՆ

Նետիկ, եթէ կարկառած ձեռքս չմերժուէր մինչ այս մինչ այն՝ վիեննա փութաց իւր սեպակաւան այժերով ձեռնարկելու Քննական հրատարակութեան մը՝ — սապէս ըսեմ — որ իմ ձրագրին չի պատասխաներ. և այսօր զայն գոր վենետիկ քամահեց եւ վիեննա (անընթեանելի բառ, որ փոխարինել է ընթուած ասպեցիտին. Մ. Մ.) Տփղիսն է որ կ'աւզէ յափշտակել: Ձեր հին շաւղաց վրայ զիրարդուպէս արհամարհանքը՝ ցիտուսթիւն եւ իմաստութիւն կամարելով, ընթանալով, չէ՞ք կասկածիր ... եւ վիեննա:

2. — Ծաղկած է Շարակնոց մը, օրինակուած 1553ին, Բագնոց զիւղը, ձեռամբ Ստեփանոս քահանայի: Նկարող, տարբեր թուղթի վրայ, Կիրակոս: Ստացող՝ Կարապետ քահանայ. — Ձեռ. Ս. Յ. Թիւ 1594:

3. — 1571ին ծաղկած է Աւետարան մը, որ օրինակուած էր Հերապետ վարդապետի կողմէ: Ծաղկուածի աշխատանքին մասնակցած է նաեւ Մարտիրոս սարկաւազ. — Ձեռ. Նրեւանի, Թիւ 4446:

4. — Աւետարան, օրինակած եւ ծաղկած է 1572ին, Նրոսաղէմի Ս. Յակոբեանց վանքին մէջ, Նիրսէսի որդի Հերապետ կուսակրօն քահանային համար. — Ձեռ. Ս. Յ. Թիւ 468:

5. — Տօնացոյց, 1572ին գրած եւ ծաղկած է ի Ս. Յակոբ Նրոսաղէմ. — Ձեռ. Ս. Յ. Թիւ 2494:

#### Ջ Ա Ք Ա Ր Ի Ա Գ Ն Ո Ի Ն Ց Ի

(1500 ? - 1576 ?)

Ճարտար գեղադիր եւ նկարիչ Ջարարիա Նպս. Գնունեաց ծնած է ԺՋ. Դարու սկիզբը ենթադրաբար: Ուսած է Յովսէփ Վարդապետի (+ 1544) եւ Գրիգորիս Կաթողիկոսի ձեռքին տակ Աղթամարի մէջ: Նշած է Առաջնորդ Լիմի (1549-1576), ուր օրինակած եւ նկարազարդած է շատ մը ձեռագիրներ: Ձինքը զովեստով կը յիշէ Յակոբ սրկ Ջուղայեցի, որ աշակերտած է իրեն: Ջարարիայի գրչական եւ մանրանկարչական վաստակէն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Գատմութիւն Աղեքսանդրի, 1544ին. Կ. Պոլսոյ մէջ, Ատոռածատուր Գատրիարքի խնդրանքով օրինակած է, ընտիր գրչութեամբ եւ երանգ երանգ ծաղկումով. — Ձեռ. ի Սանջեստը:

2. — Աւետարան, 1549ին օրինակած եւ նկարազարդած է: Ստացող՝ Յակոբ. — Ձեռ. Նրեւանի, Թիւ 5079:

3. — Յայամուրթ, 1561ին օրինակած եւ նկարազարդած է Քորոս Վարդապետի համար:

4. — Աւետարան, 1569: Օրինակող՝ Կիրակոս Վարդապետ: Նկարազարդող՝ Ջարարիա:

5. — Մաշտոց, 1571ին գրած եւ ծաղկած է Յովսէփ արքեպիսկոպոսի համար: Զարգազրեբը նուրբ ճաշակի եւ ճարտար ձեռքի գործ. — Զեռ. Վննտիկի, թ. 1691:

6. — Աւետարան, 1575, Վան: Գրիչ՝ Մարտիրոս սարկաւազ: Ծաղկող՝ Զաքարիա եպիսկոպոս: Կազմող՝ Փիլիպպոս արեղայ: Ստացող՝ Գուլիշաք. — Զեռ. Երեւանի, թիւ 4031:

7. — Շարակնոց, 1576ին օրինակած եւ ծաղկած է Մելքեմէթ քահանայի համար. — Զեռ. Երեւանի, թ. 1613: Գ. Արք. Յովսէփեան, Խաղրակեանք, Գ. Հատոր, էջ 123:

Կարեզին Արքեպիսկոպոսի համաձայն «Տնօրինականներն ու սկզբնազարդերը, նաեւ լուսանցքի պատկերներն ու ոսկեգօծ թիփերը ազնիւ են եւ Կիլիկեան արուեստին մօտ» (Սաղրակեանք, Գ., էջ 124):

**Մ Ա Ր Գ Ա Ր Է Ք Ա Հ Ա Ն Ա Յ**

(1520 ? — 1585 ?)

Գրիչ եւ ծաղկող Մարգարէ քահանայ ձնած է ԺԶ. Դարու առաջին քառօրդին վերջերի հաւանարար: Ան իրրեւ սարկաւազ յիշուած է 1566ին, եւ որպէս քահանայ՝ 1576ին. Եղած է ուսուցիչ Վահան քահանայի եւ Վասիլ եպիսկոպոսի: Իր գործերէն քիչ բան ծանօթ է. կրնանք յիշել հետեւեալները:

1. — Շարական, 1568, օրինակուած Ֆոնուսի վանքը եւ գիւղը: Գրիչ եւ ծաղկող՝ Մարգարէ սարկաւազ. — Զեռ. Ս Յ. թիւ 1638:

2. — Շարական, 1578, Ֆոնուս գիւղաքաղաք: Գրիչ՝ Մարգարէ քահանայ. — Սիսուան, էջ 193:

**Ի Ս Ր Ա Յ Է Լ Ե Ր Է Ց**

(1540 ? — 1600 ?)

Իսրայէլ քահանայ գրիչ, ծաղկող եւ կազմող էր միեւնոյն ժամանակ: Մնած է ԺԶ. Դարու առաջին կիսուն վերջերի նեթադարար. Որդին էր Նատարին եւ Գուլուս: Իր գրչական եւ մանրանկարչական գործունէութիւնը տեսած է աւելի քան երկուսուսնեակ մը տարիներ (1574 — 1586):

Այդ շրջանի արդիւնքէն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Շարական, 1574, Յրդուերծ գիւղ: Գրիչ եւ ծաղկող՝ Իսրայէլ երէց: Ստացող՝ Դանիէլ արեղայ, որդի Թանուրի. — Զեռ. Ս. Յ. թիւ 1702:

2. — Աւետարան, 1579, Յրդուէրծ գիւղ: Գրիչ եւ ծաղկող՝ Իսրայէլ քահանայ: Ստացող՝ Յովհաննէս արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 5310:

3. — Աւետարան, ն. ք. 1510: Ծաղկող եւ կազմող՝ Իսրայէլ երէց (1580). — Զեռ. Երեւանի, թիւ 4173:

4. — Աւետարան, ն. ք. 1511: Ծաղկող՝ Իսրայէլ երէց, Ըղուերծ գիւղ (1561). — Զեռ. Երեւանի, թիւ 4346:

5. — Աւետարան: Գրիչ՝ Սրապիո՝ արեղայ, Սրատինուց Վանք: Ծաղկող՝ Իսրայէլ երէց, Յրդուերծ գիւղ (1586): Կազմող՝ Սահակ սարկաւազ: Ստացող՝ Ստեփանոս արեղայ. — Զեռ. Երեւանի, թիւ 7756:

**Ե Ղ Ի Ա Վ Ա Ր Գ Ա Պ Ե Տ**

(1545 ? — 1600 ?)

Եղիա Վարդապետ գրիչ, ծաղկող եւ կազմող էր միանգամայն: Մնած է ԺԶ. դարու կիսուն նեթադարար: Որդին էր Կիրակոսի եւ Խաթունջանի: Աշակերտած է քաջ քարտուզար տէր Մարգարի: Իր գրչական գործունէութեան շատ կարճ մէկ շրջանը (1575 — 1582) միայն ծանօթ է: Այդ տարիներու արդիւնքէն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Աւետարան, 1575: Գրիչ՝ Մկրտիչ քահանայ (Պոռ գիւղ): Ծաղկող եւ կազմող՝ Եղիա վարդապետ: Ստացող՝ տիկին Փարիսան. — Զեռ. Երեւանի, թ. 4288:

2. — Աւետարան, 1578, Պոռայ վանք (Բաղէշ): Ծաղկող եւ կազմող՝ Եղիա վարդապետ. — Թորոս Աղբար, Բ. Հատոր, էջ 268 — 269:

3. — Մաշտոց: Գրիչ, ծաղկող եւ կազմող՝ տէր Եղիա. — Զեռ. Վննտիկի, թ. 369:

4. — Աւետարան, 1582, Պոռայ վանք: Գրիչ՝ Եղիա վարդապետ, որդի Կիրակոսի եւ Խաթունջանի: Ստացող՝ Սահակ արքեպիսկոպոս. — Յուլիան Զեռ. Մշոյ, էջ 145:

Ա Ի Ա Ք Ե Լ Գ Ե Ղ Ա Մ Ե Ց Ի

(1545 ? - 1605 ?)

ԺՁ. Դարու վերջին քառորդին յիշատակութեան արժանի գրիչ եւ ծաղկող մըն է Առաքել Սրկ. Գեղամեցի՝ հեղինակ ինքնատիպ մանրանկարներու: Ան որդին էր Աւագի եւ Յուստիանէի: Եղած է աշակերտ՝ Փիլիպպոս Եպիսկոպոսին Կեչառուաց: Ամուսնացած էր Խանաղայի հետ եւ հայր դարձած քանի մը զաւակներու:

Գեղամեցին ապրած ու գործած է Կարնոյ Կալածոր եւ Քըւանճ գիւղերուն մէջ առաւելապէս: Առնուազն քառորդ դար (1578 - 1602) տեւող իր գործունէութեան շրջանին արտադրած է աւելի քան երկուսասնեակ մը երկեր՝ մեծադոյն մասը Աւետարան. ատոնցմէ կը յիշնը մաս մը:

1. — Աւետարան, 1578, Ծնորհաւոր Տիկնոջ համ. ք. — Հանդէս Ամսօրեայ, 1919, էջ 368:

2. — Աւետարան, 1586, Սալածոր. — Զեռ. Վննետիկի, թիւ 155:

3. — Աւետարան, 1586 ? Քըւանճ գիւղ — Զեռ. Երեւանի, թիւ 8931:

4. — Մաշտոց, 1589, Քըւանճ. — Զեռ. Հալէպի, թիւ 84:

5. — Ժողովածոյ — Ոսկեփորիկ, 1582 — 1595, Քըւանճ. — Զեռ. Ս. Յակոբեանց, թիւ 615:

6. — Աւետարան, 1595, Ք՝վանճ գիւղ: Գրիչ՝ Ղուկաս Լոռեցի: Մաղկող՝ Առաքել. — Զեռ. Երեւանի, թիւ 4100:

7. — Սաղմոսարան, 1599, Քըվանճ գիւղ: Ստացող՝ Դաւիթ Կաթողիկոս. — Զեռ. Երեւանի, թիւ 2660:

8. — Աւետարան, 1601, Ք՝վանճ գիւղ. — Զեռ. Երեւանի, թիւ 7634:

9. — Աւետարան, 1602 ? Քըւանճ գիւղ. — Զեռ. Երեւանի, թիւ 7646:

Գ Ա Ի Ի Ք Գ Ե Ղ Ա Մ Ե Ց Ի

(1545 ? - 1617 ?)

Դաւիթ Եպիսկոպոս ծնած է ԺՁ. Դարու կիսուն ննթադարաբար: Որդին էր Խա-

չիկի եւ Խաթունի: Իր աշակերտներէն կը յիշուի Առաքել Դպիր (1590), որդի Վարդանէսի: Դաւիթ Եպիսկոպոսի գրչական գործունէութիւնը տեւած է աւելի քան քառորդ դար (1584 - 1610): Այդ շրջանի արդիւնքէն կրնանք յիշել հետեւեալները:

1. — Աւետարան, 1584, Մառս գիւղ (Բասն): Գրիչ՝ Դաւիթ Եպիսկոպոս: Ստացող՝ Սարուբէկ. որդի Ատեփանոսի. — Զեռ. Նոր Զուղայի, Ա. թիւ 92:

Ըստ Սրամ Երեմիանի «մի պարզ եւ անպաճոյճ Աւետարան է . . . պարզ են նաեւ Աւետարանի զարդանկարները, զարդագրերը եւ թռչնագրերը» (Հասկ, 1951, էջ 189):

2. — Աւետարան, 1585, Մառս գիւղ: Գրիչ՝ Գրիգոր սարկաւագ: Մաղկող՝ Դաւիթ արքեպիսկոպոս. — Զեռ. Երեւանի, թ. 8867:

3. — Աւետարան, 1586: Մաղկող՝ Դաւիթ Եպիսկոպոս: Ստացող՝ Ամիրազիզ տանուէր. — Զեռ. Երեւանի, թիւ 6376:

4. — Աւետարան, 1586, Մառս գիւղ (Բասն) եւ Մացուցանց գիւղ (Սպեր): Գրիչ՝ Դաւիթ: Ստացող՝ պարոն Նուրատին. — Զեռ. Ս. Յ. թիւ 3026:

5. — Յայտնաւորք, 1610, Ղարամուրատ: Գրիչը՝ Դաւիթ Եպո. Գեղամեցի, որդի Խաչիկի, եւ Յովսսօփ երէջ: Ստացող՝ Պարոն Սղարաք. — Զեռ. Երեւանի, թիւ 3812: Յիշտ. ԺԷ. Դարի, Ա., թ. 459:

Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս Խ Ի Զ Ա Ն Ց Ի

(1546 ? - 1607 ?)

Ճարտար նկարիչ Մարտիրոս քահանայ որդին էր Սարգիս քահանայի եւ Խանուսի: Ծնած է ԺՁ. Դարու կիսուն մօտաւորապէս: Կնոջ անունն էր Աղաբէկ: Ունէր հինգ զաւակներ, երկու մանչ եւ երեք աղջիկ: Գրչութեան եւ ծաղկումի արուեստը սորված է իր հօրը ծնորդին տակ: Իր աշակերտներէն ծանօթ են Առաքել Բարբրոյցի, Գրիգոր Կողոնացի, Ղազար Բարբրոյցի եւ Յակոբ Զլյթուցի. Մեռած է 1607ին: Իր երեսնամեայ (1575 - 1605) նկարչական գործունէութեան արդիւնքէն կը յիշնը հետեւեալները:

1. — Գանձարան, 1575, Սեղած գիւղի եւ Թեղւայ Վանքին մէջ, Սողածցի Կարապետ գրիի, Մարտիրոս արեղայի համար օրինակած հոյակապ ձեռագիրը ծաղկած եւ նկարազարդած է. — Զեռ. Ս. Յ. Թ. 135:

2. — Աւետարան, 1577-9ին, Խիզանի մէջ օրինակած եւ ծաղկած է Մարտիրոս կրօնաւորի համար. — Զեռ. Ս. Յ. Թ. 2569:

Նիզանի նկարիններուն արուեստը լուսարանելու տեսակէտէն կարեւոր են իր տուած հետեւեալ տեղեկութիւնները. «... գրեցի զսա ի լաւ եւ յընտիր արինակէ, եւ ծաղկեցի զսա չարչարանօք ի յայլ եւ յայլ Աւետարանէ, եւ կայ որ ի մտաց զի Դ. Ե. Աւետարան ժողովեցի, կայր որ Սսայ բանն, կայր որ արեւելից բանն, եւ այլ բազում աշխատութեամբ ժողովեցի եւ եղի ի սուրբ Աւետարանս ...»:

3. — Աստուածաշունչ 1584ին, Նիզանի մէջ, գրած եւ նկարազարդած է, գործակցութեամբ իր եղբորը Սարգսի եւ իր որդւոյն Գրիգորիսի, Բարսեղ բարունապետի խնդրանքով. — Թորոս Աղրար, Բ. Հատոր, էջ 262-264:

4. — Հին Կտակարան (մասնակի) 1596ին, Հիզանի մէջ, օրինակած եւ ծաղկած է, գործակցութեամբ իր եղբորը Սարգսի եւ իր որդւոյն Գրիգորիսի, Նրուսաղէմի Դաւիթ պատրիարքին պատուէրով. — Զեռ. Ս. Յ. Թիւ 397:

5. — Աւետարան, 1596ին գրած եւ նկարազարդած է Կ. Պոլսոյ մէջ. — Զեռ. Զեստեր Բիտտի, Թիւ 573:

6. — Մեկնութիւն ԺԴ. Թղթոցն Պօղոսի՝ Յ. Ոսկերբանի, 1600ին, Նիզանի մէջ, ծաղկած է. Դիլաք սարկաւագի ձեռքով Ազարիա Կաթողիկոսի համար օրինակուած ձեռագիրը. — Զեռ. Նրեւանի, Թիւ 1578:

7. — Գիրք Հարցմանց՝ Գր. Տաթեւացիի, 1601ին, Սեբաստիոյ մէջ օրինակուած Յակոբ եւ Դիլաք գրիչներու ձեռքով. 1602ին, Նիզանի մէջ ծաղկուած իր կողմէ գործակցութեամբ իր եղբորը Սարգսի, եւ իր որդւոյն Գրիգորիսի, Սարգիս կրօնաւորի խնդրանքով. — Զեռ. Ս. Յ. Թ. 420:

8. — Յայտաւորք, 1604ին, Նիզանի մէջ, գրած եւ նկարազարդած են ինքը եւ իր եղբայրը՝ Սարգիս քահանան, եւ իր որդին՝ Գրիգորիս քահանայ, Խոջայ Սալիկի եւ որդիներուն պատուէրով. — Զեռ. Յ. Գէորգեանի, Թիւ 42: Գ. Սրբ. Յովսէփեան, Մի էջ Նիզանի Գիղարուեստական Պատմութիւնից, Հայց. եկեղեցի. 1944, Հոկտ., էջ 11:

9. — Աւետարան, 1605ին, Հիզանի մէջ գաղափարած է սի լաւ եւ ընտիր Սեցի օրինակէ. — Ե. Լալայեան, Տուցակ Զեռ. Վասպուրականի, էջ 19, Թիւ 352:

(10)

Ն. ԱՐՔ. ԾՈՎԱԿԱՆ

